

գեղեցիկ ճարտարապետութեամբ. կրակն բէ այն եկեղեցին հովուի մը շէնք է, որ այն տաճարը կանգնելու ուխտ ըրեր է Աստուծոյ՝ երբ իր ոչխարները որ Անուոյ աւերակաց վրայ կարածէին, խիստ շատնան. Այսպէս անցանէն փառք աշխարհի :

Երկու մեծամեծ աշտարակներով զարդարուած բարձր դռնէ մը անցնելով քաղաքէն դուրս էլանք. արեւը մարը մտեր էր, եւ մենք վերջալուսոյն աղօտ լուսովը գրեթէ հինգ վերսք տեղ պետք էր քայլինք, եւ Արփաջայի վրայ անցնելու հուն մը գտնէինք որ գմեզ Անի տանող ճամբէն լաւ ըլլայ : Գրեթէ բոլորովին մութ էր՝ երբոր մօտեցանք այն բարձր դրան որ գետին միւս կողմէն առաւօտը տեսած էինք. այն դռնը երկու բարձր սիւներով շինած էր, որ աշտարակներու կամ մինարէներու կընմանէին՝ իրարու հետ բերէ. կամարակապով մը միացած : Այս սիւներէն մեկուն վրայ գմբեքածէ. զարդ մը կայ՝ եկեղեցեաց գմբեքին նման. մեկայինը կործանած էր : Շատ մութ ըլլալուն այն դրան արձանագիրը չէինք կրնար գտնալ եւ ըստ իմ կարծեացս, իրէն վայլած արձանագրութիւնը Տանքէի հանձարոյն դժոխոց դրանը համար ստեղծած խօսքն էր.

Ընդ իս են անցք ի ցառալիցըն քաղաք,
Ընդ իս են անցք յաւերժական յերաշխեպս,
Ընդ իս են անցք յանհետացեալ մարդկան ազգ,
Հնատ զամենայն յոյս որ ընդ իսդ անցանես : »

(Մնացորդը յաջորդ անգամ :)

par un pâtre qui fit vœu d'ériger ce monument à Dieu si ses troupeaux, qui broutaient l'herbe sur les rumes d'Ani, prospéraient : sic transit gloria mundi.

« Une haute porte, flanquée de deux tours massives, nous conduisit hors de la ville; le soleil était couché, et nous devons encore profiter de la dernière lueur du crépuscule pour faire à peu près cinq verstes et pour trouver un gué de l'Arpatchaï, plus praticable que celui qui nous avait conduits à Ani. Il faisait presque complètement sombre quand nous nous approchâmes de la porte élevée que nous avions vue le matin, du bord opposé; elle était formée par deux hautes colonnes, qui ressembloient à des tours ou à des minarets joints par une légère arcade. L'une de ces colonnes est couronnée d'une petite coupole, semblable à celle d'une église; la coupole de l'autre a été détruite par le temps. Il faisait trop sombre pour chercher l'inscription de cette porte, et à mon avis celle qui lui convenait le mieux était la légende créée par le génie du Dante pour la porte de l'enfer :

Per me si va nella citta dolente,
Per me si va nell' eterno dolore,
Per me si va tra la perduta gente :
Lasciate ogni speranza voi ch'entrate . »

(La suite au prochain numéro.)

Հ Ա Ն Գ Ի Ս Ա Ր Ա Ն Ա Շ Խ Ա Ր Հ Ա Շ Է Ն Մ Ա Ր Գ Կ Ա Ն

ՕԳՈՍՏԻՆՈՍ ԹԻԷՌԻ ՊԵՏՄԱՐԱՆ.

Պ. Թիւեռի (Յակոբ-Նիկողայոս-Յոզոստինոս) ծնաւ 1795ին մայիսի 20ին Գաղղիոյ Պլուա քաղաքը՝ աղքատ ու աննշան ծնողացմէ : Իր ծնընդեան քաղաքին մէջ մատենագրական ուսմունքը փառաւորապէս աւարտելէն յետոյ, 1811ին Փարիզ եկաւ, եւ ամենայն զիւրութեամբ վարժապետարանը (école normale) մտաւ, որպէս զի տերութեան դպրոցներու մէջ դասատու ըլլալու պատ-

րաստուի. այն ատենը տասնըվեց տարեկան էր. վրան շատ ջանցաւ փափաքին իրատու. Փարիզէն դուրս տերութեան դպրոցներէն մեկուն մէջ դասատու դրուեցաւ : Ամենայն ուշադրութեամբ ու սիրով իր ծանր պաշտօնը կատարեց Թիւեռի մինչեւ որ Նափոլեոնի կայսերութեան դադրելովը ուսմանց կարգը տակն ու վրայ եղաւ, դպրոցներն առ ժամանակ մի գոցուեցան, ինքն ալ ելաւ Փարիզ

զեռ. կեցած է, ինչպէս որ ես ստուգելի երկու տարի վերջը Ի. Խանիկ) :

ville même, et il est encore sur pied, comme j'ai eu l'occasion de le constater deux ans plus tard.

եկա ու ինքզինքը բոլորովին ուսման տուա : Սեն-Սիմոն անունով հոջակաւոր տնտեսագիտին հետ բարեկամացաւ եւ յետոյ անոր ատենադպիրն ըլլալով՝ հրատարակած քաղաքական եւ իմաստասիրական գրուածոցը յօրինուածոյն շատ օգնեց . եւ իր ազնիւ բնաւորութեամբն այնչափ սիրելի եղաւ անոր, որ այն գրուածոց մէկուն ձակաւոր դրուած է. « Օգոստինոս Թիեռի, որդեգիր Սեն-Սիմոնի : »

Ետքերը օրագրութեան հետեւեցաւ, ու այլ եւ այլ օրագրաց մէջ սկսաւ հատուածներ հրատարակել . Նորմանտացոց արշաւանքն մինչեւ Կարոլոս առաջնոյն մահը Անգղիոյ մէջ պատահած յեղափոխութեանց ըրած նկարագիրը շատ հաճուանցաւ ընթերցողաց : Անկէց քաջալերուած՝ միտքը դրաւ որ Նորմանտացոց Անգղիոյ տիրապետելը տեղնիտեղը գրէ : Ծանր աշխատանք էր այն . բայց քաջութեամբ ձեռք զարկաւ . գրատունէ գրատուն պտըտելով, շարքեր ամիսներ, անբիւանհամար գրքեր կարդալով բոլրատելով, վերջապէս 1825 ին ի լոյս ընծայեց իր բազմաշխատ երկասիրութիւնը ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆՈՐՄԱՆՏԱՅԻՈՅ ՏՄԵՂՂԻՍ¹ :

Մեծ ընդունելութիւն գտաւ այս գործը, եւ դեռահասակ պատմաբանին — վասն զի քսանըվեց տարեկան էր — հանճարոյն վրայ ամենքը զարմացան : Այն սիրալիք ընդունելութեան վրայ շատ ուրախացաւ Թիեռի, քաշած աշխատութիւնը քիչ մը մոռցաւ, բայց ափսոս որ սաստիկ աշխատանքն աչքը չարաչար տկարացեր էր, եւ գրեթէ չէր տեսներ : Հարկ եղաւ որ հանգչիք ժիշկները խորհուրդ տուին որ ճամբորդութիւն

ընէ . Չուիցերի գնաց պտըտեցաւ, անկէց ալ դարձաւ իր հայրենեացը տեսնելու արժանի տեղերը պտըտեցաւ : Երբոր 1826ին Փարիզ եկաւ, աշխատանքը նորէն ձեռք առաւ, բայց գրեթէ բոլորովին կուրցած : Առման Քառէլ անունով ուշիմ երիտասարդը քովն առաւ ու սկսաւ անոր քեղադրելով բան շարագրել : Յաջորդ տարին ՆԱՄԱԿԱՆԻ ՉՊՏՄՈՒԹԵԱՆ ԳԱՂՂԱՅԻՈՅ² ըսուած գործը հրատարակեց, անով ամենուն համարումը իրեն քաշեց, եւ արձանագրութեանց ու գեղեցիկ դպրութեանց ձեմարանը զինքը կաճաւորդ ընտրեց 1839ին :

Թեպէտ եւ այսպէս բախտն ու փառքը դեռահասակ պատմաբանին ետեւէն կերբային, սակայն մարմնոյ տկարութիւնը զինքը հանգիստ չէր բողուր, եւ կուրութիւնը օրէ օր կաւելնար . այնպէս որ ստիպուեցաւ նորէն գրաւոր աշխատանքը բողուլ ու ճամբորդութիւններ ընել, հանքային ջրերու բաղնիքները երբաւ :

Մինչեւ այն ատեն դեռ կարգուած չէր Թիեռի . հանդիպեցաւ կին մը որ հասկըցեր էր թէ ինչ փափաքելի բան է մարդուս իր անունը ուրիշ մեծ անուան մը, եւ կեանքը՝ փառաւոր

ու ցաւալից կեանքի մը հետ կցել, բողուց աշխարհիս ընդունայն գուարճութիւնները եւ ինքզինքը հրաշալի պաշտօնի մը ետիւրեց, որ էր վշտահար մարմնոյ մէջ ամփոփուած ընտիր հոգւոյ մը պահապան նրեշտակ ըլլալ :

Այն ազնուասիրտ կնոջ խնամօքը զօրացաւ քիչ մը Թիեռի, եւ կրցաւ ետեւէ ետեւ հրատարակել այս երկու հոյակապ գործքերը, ՏԱՄՆԱՄԵԱՅ ՊԱՏՄԱԿԱՆ ԽՈՒՉԱՐԿՈՒԹԻՒՆԷ³ եւ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԵՐՈՎԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՅ⁴ : Անոնց յաջորդեց ՊԱՏՄՈՒ-



Օգոստինոս Թիեռի.

¹ Histoire de la conquête d'Angleterre par les Normands.
² Lettres sur l'Histoire de France.

³ Dix ans d'études historiques.
⁴ Récits des temps mérovingiens.

ԹԻՒՆ ԵՐՐՈՐԳ ՊԵՏՈՒԹԵԱՆՆԵ՝ ըսուածը. երեքին մէջն ալ զարմանալի հանճարն ու վառվըռուն ու զարդարուն ոճը կը փայլին :

Իր անձնանուէր կողակցին մտադիր խնամքը մինչեւ վերջը վայելել չկրցաւ Թիեռի. 1844ին վախճանեցաւ նա, եւ իր ցաւերը կրկնապատկեցան. մինչեւ որ ինքն ալ 1856ին մայիսի 22ին մեռաւ վաքսունըմէկ տարեկան :

Ասկէց քսանուերկու տարի առաջ կուրցած ժամանակը զրուցեր էր քե « Կայ աշխարհիս վրայ բան մը որ նիրական վայելքներէն, հարստութենէ ու նաեւ առողջութենէ վեր է, եւ այն է որ մարդ իր անձը զիտութեան նուիրէ. » մինչեւ մահը գործով կատարեց Թիեռի ըսածը : Երէ բժիշկներուն խօսքին մտիկ ընէր ու միտքը յոգնեցընելէն ետ կենար, շատ կրնար ապրիլ, եւ երէ շատ աւելի ալ չապրէր՝ զէք առանց ցաւոց կապրէր : Մահուան անկողնոյն մէջ լեզուն որ բռնուեցաւ, հասկըցաւ որ ալ պէտք է բողոյ

աշխատանքը. վասն զի պառկած տեղը. կարդացընել կուտար շինուած գրքերն ու պակասութիւնները կըսէր որ սրբագրեն :

Գաղղիոյ պատմութիւնը հասուն քննութեամբ գրուած չըլլալով՝ մէջը շատ անհիմն ու առապելեայ դէպքեր կային. Թիեռիին մեծ արդիւնք այն եղաւ որ զանոնք մանրագնին եւ անձարեղ բանաքննութեամբ հետազօտեց, անոնց անվանրութիւնը բազմաքիւ վկայութիւններով հաստատեց, ու ազգային պատմութենէն դուրս հանեց. ուստի եւ գերմանացի հեղինակին մէկը կըսէ քե « Միայն Թիեռին մեզի հասկըցուց գաղղիական միապետութեան տասըչորս դարերը. » վասն զի իրմէ առաջ Գաղղիոյ պատմութիւնը գրողները մինչեւ չորեքտասաներորդ դար առանց քննութեան առասպելն ու ճշմարտութիւնը խառն իբրեւ ստոյգ կը պատմէին, եւ ասոնց մէջ անուանի են Կառնիէ, Անքըբիլ եւ Միլոյ :

Կ Ե Ն Յ Ա Ղ Օ Գ Ո Ւ Տ Բ Ա Ն Ք

ՉԱԳԱՒՈՏ ԿԱՄ ՄԵՒԱԿ.

Չագախտը կամ մելխակը (զարանֆիլ աղածը) միջակ բարձրութեամբ ծառ մի է, այսինքն հազիւ 10 մերր բարձրութիւն կունենայ : Տերեւները հակադիր են, ձուածեւ, սրածայր, լերկ, ողորկ, փայլուն, խոշոր երակներ ու ջղեր ունին, եւ բոյոր տարին դալար կըմնան : Ծաղիկները վարդագոյն են եւ հոտաւետ :

Այս ծառը որ Հնդկաստանի արեգակաւն տակը բուսածներուն գեղեցիկներէն մէկն է, մշտադալար բուրգի մը կընմանի՝ անքիւ գեղատեսիլ ծաղիկներով զարդարեալ : Ամէն մասունքը հոտաւետ են, բայց ամենէն աւելի ծաղկունքը, որոց անոյշ հոտը մինչեւ հեռաւոր տեղեր կըբուրէ, նաեւ չորնայն ետքն ալ :

Այս հոտը աւելի ալ սաստիկ կըլլայ չբացուած կոկոններուն վրայ. եւ ասոնց չորցածներն են որ կըվաճառուին ու շատ բանի կըգործածուին.

ասոնց ալ ծառին անունը կուտանք հայերէն, այսինքն մելխակ կամ ձագախտ (զարանֆիլ) :

Հին բնապատումք՝ կըճանաչէին ձագախտը, որ Ովկիանիոյ Մոլուքեան կղզիներէն եկած է Միջին դարու մէջ Վենետկեցիք յեզիպտացոց եւ յԱրաբացոց կըգնէին մելխակն ու կըբերէին Երոպացոց կըվաճառէին : Երբոր Վասքոյ Կամա Բարեյուսոյ Գլխէն անցաւ, Փորբուգայցիք Մոլուքեան կղզեաց տիրեցին. բայց շուտով Հոլանտացիք անոնց ձեռքէն առին, եւ այս համեմին վաճառումն իրենց սեպհականեցին, եւ գլխաւոր տեղն էր Սմալոյնա կամ Սմալուան կղզին :

Ուրիշ ազգերը շատ ջանացին որ Երոպան Հոլանտացոց այն մենավաճառութենէն ազատի, բայց ջանքերնին փուճ եղաւ, եւ շատ անձինք անոնց արքնութեանն ու խստութեանը զոն եղան : Փուար անունով գաղղիացին, որ Գաղղիոյ կղզոյն կուսակալն էր, 1770ին երկու նաւ դրկեց որ երբան տնկելու համար ձագախտ բերեն. ասոնք շատ կղզիներ պտըտեցան ու տեղ մը մելխակի

¹ Histoire du tiers-état.